

ուժով դոցէ՛ և յսելիք ձայնով մը կրկնէ՛ . «Յաւէս ուժով եմ , ուժեղ եմ աւելիք քան երբեք . ցաւ չունիմք : Եւ ցաւը , մեր զիւրազգացութեան , մտավախութեան այս ախտանիւը , պիտի մեղմանայ , ովհան անհետանայ : Մեր ուզելու աստիճանէն կախում ունի ցաւին պարտ թիւնը :

Հոգերուժութիւնը , կասկածամտութեան և վատուժութեան ևն-թարկուածներուն կը ներարկէ կարենալ ուզելու տրամադրութիւն , ինչ որ կը նշանակէ թէ կը վերահասատէ յոյսին և կեանքին ժպիտը սպառած այտերու և անփայլ բիրերու մէջ :

Բ.Ժ. Ն. ԵԱԶՄԱՃԵԱՆ

## ԲԺՇԿԱ - ԸԹՈՂ. ԶԵՊԱՀԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ Խ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Անցեալ տարուան վերջին ամիսներուն , Աորհրդային Այլութեան , ինչպէս Հայաստանի մէջ տօնուեցաւ Հոկտեմբերեան Յեղափոխութեան տասնամեակը :

Հայաստանի Առողջապահական Ժործագարութիւնն ալ , իր կարգին , հրատարակեց թժկապահական միորեայ թերթ մը , «Հոկտեմբերեան Յեղափոխութիւնը և Բժշկականութիւնը» խորագրով , որուն աշխատակցած է հայ թժկութեան ծագիկը : Բոլոր աշխատակիցները կը ներկայացնեն առողջապահական գետնին վրայ կատարուած աշխատանքը Խ. Հայաստանի մէջ , այնուո՞ւ որ «միօրեայ թերթ» տեսակ մը պատկերն է Հայաստանի առողջական վիճակին : Այդ թերթէն , զոր մեզ զրկած է Խ. Հայաստանի Առողջ . Գործագարութիւնը , կը քաղենք հետեւեալ մասերը , ներկայացնելու համար մեր արուեստակիցներուն ջանքերը և Հայաստանի առողջական վիճակը :

\* \* \*

Առողջապահական Ժործագարը թժ . Ա. Լազարեան , խմբագրական ընդհանուր տեսութեամբ մը կը բանայ թերթը , ցոյց կուտայ ստացուած յաջողութիւնները խորիդային Բժշկականութիւնն առկակին :

Բժ . Ա. Մելիք-Աղամեան ևս խորիդային թժկականութեան նուանումները խորագրին տակ կը պարզէ կատարուած աշխատանքին յայնութիւնը , «առողջութեան ծարաւէն» տանջուող ժողովութղին որուած «Ճրի թժկութեան» միջոցները :

Փրով . Ա. Արզումանեան , որ դասախոսն է ջղային և հոգեկան ախտաբանութեան , ներկային և հոգեկան հիւանդութիւնների կանխման , թժշկութեան և այդ հիւանդների խնամատարութեան

կազմակերպման ծրագրի իրագործումը խորագրին տակ կը գրէ։ «... 1926 թւի Փետրվարին Լէնինի անւան Հանրապետական Կլինիկական ինստիտուտում, առաջին անգամ Հայաստանում, հիմնադրուեց ներվային բաժանմունքը, զուգորդւած Հայաստանի Պետական Համալսարանի ներվային և հոգեկան հիւանդութիւնների ամբողջութեան հերթին հիմնադրման հետ։ Այսօր մէկուկէս տարւայ ընթացքում այդ Կլինիկային կից ունենք Փիլիպիկովի թերապեվտիկ ինստիտուտի հոյակապ շէնքը, լիակատար կահաւորւած ունտպէնեան կարինէտը, հոգեկան հիւանդանոցի լայնացումը մինչև 75 մահճակալի, ներվային և հոգեկան հիւանդութիւնների պոլիկլինիկական ընդունելութիւնը երեք մասնագէտներով»։

Բժ. Ա. Մելիքեան, Սանիտարական Լուսաւորութեան Բաժնի վարիչը, որ շահեկան յօշուածներով կ'աշխատակցի «Բուժանք»ին, Սանիտարական Լուսաւորութիւն խորագրին տակ, ըսելէ յետոյ թէ առանց ընակչութեան զիտակցութեան դժուար է կուուիլ հիւանդութեան դէմ, անհրաժեշտ կը գտնէ առողջապահական կրթութիւն մը տալ ժողովուրդին, «Տարածել ճշմարիտ տեղեկութիւններ հիւանդութիւնների մասին, կուի մզել զանազան հէքիմների, տատմէնների և պառաւների դէմ»։ Ու յետոյ, այս առթիւ, կուտայ հետեւեալ տեղեկութիւնները — Հայաստանի Առողջապահ ։ Ժողովրդ Գործադրութիւնը Հանրամատչելի Գրադարան անունին տակ հրատարակած է զրգութիւնը հանագան հիւանդութեանց մասին, որոնք են.

Պոսնիկ Դարոյի դատը, 300 օրինակ (սպառած)։ Մալարեա, Ա. տպագր., 2000 օրինակ (սպառած)։ Մալարեա, Բ. տպագր., 5000 օրինակ (սպառած)։ Նւէր գեղդկուհիներին, 2000 օրինակ։ Պալարախստ, 5000 օրինակ։ Մարդու ննիները, 5000 օրինակ։ Մաշկի հիւանդութիւններ, 5000 օրինակ։ Սիֆիլիս, (սպառած) 1000 օրինակ։ Կատարութիւն, 3000 օրինակ։ Առողջապահական Ցուշատետը, 15.000 օրինակ, որմէ արտասպումներ ըրած ենք «Բուժանք»ի մէջ։

Հրատարակուած է նաև տասնեակ հազարներով թուոցիկներ զանազան հիւանդութիւններու մասին։ — Մալարեա, 35.000 օրինակ, Պալարախստ, 5.000 օրինակ, — Սիֆիլիս և Գոնորէա, 10.000 օրինակ, — Խնֆլուէնցիա, 5.000 օրինակ, — Քութէշ, 5.000 օրինակ և այլն։ Այս հրատարակութիւններուն մեծ մասը ձրի բաժնուած է ժողովուրդին զիւղերուն և քաղաքներուն մէջ։ 1926 տարուան ընթացքին Հայաստանի զանազան ըրջաններուն մէջ տրուած են 2772 դասախոսութիւններ, 144.976 ունկնդիրներու առջեւ։

Բժ. Ա. Բաղդասարեան, Առողջապահութեան գործը Խորիրդային Հայաստանում, խորացրին տակ կուտայ հետեւեալ տեղեկութիւնները։ — 1913ին, ամբողջ Հայաստանի մէջ զոյութիւն ունէին միայն 8 խեղճուկ բուժակայաններ, որոնց վարիչը ոչ թէ բժիշկ, այլ բուժակ մըն էր։ 1914ին Հայաստանի ներկայ հոգամասերուն

վրայ զոյսթիւն ունէին 16 հիւանդանոց 150 մահմակալով, բժշկական պաշտօնեաներու թիւը կը հասնէր 32ի, մասնագիտական բժշկական հաստատութիւններ չկային: Այժմ այդ հաստատութիւններու թիւը կը հասնի 118ի, — սուողջապահական բաժիններ 9, հիւանդանոցներ 28, բժշկական խորհրդակցութեան տուններ 7, բուժակայաններ 12, զարմանատուններ 21, վեներական զարմանատուն 1, զեղասաւններ 25, աշխատանոցներ (համալսարաններ դուրս) 8, արհեակարձային երկիրներու հիւանդութեանց զարմանատուններ՝ 7:

Այս ցանկին մէջ շեն մտներ Կարմիր Խաչի, Երկաթուղիի, Ամերիկան Նպաստամատոցին պիտակներով պահուած բաղմաթիւ հիւանդանոցները և բժշկական հաստատութիւնները:

1 Ապրիլ 1925ին Երեանի մէջ բժիշկներու թիւը կը հասնէր 62, այժմ՝ 100ի: Նկատելի է, որ բժիշկները կեղրոնացած են Երեւանի մէջ, որպէս համարական բժշկական համալսարանին պատճառով Առողջապահական Գործակարութիւնը ստիպուած է մասնագէտներ պահէլ Երեւանի մէջ: Մասնագէտներ չեն պակսիր նաև Լէնինականի, Դիլիջանի, Դարբաքիլիսայի, Վաղարշապատի մէջ: Առողջապահական Գործակարութիւնը այժմ ուշադրութիւնը զարձուցած է զաւառները, ուր պիտի զրկէ Բժշկական Համալսարանի այս տարուան ՅՅ ըրջանաւարտները:

Առամնարուժական օդնութիւնն ալ հետզհետէ կը զարգանայ: Գաւառական կեղրոնները օժտուած են ատամնարուժական հաստատութիւններով: Յ զաւառակային կեղրոններու մէջ կան ատամնարուժական սենեակներ և ուրիշ 2 զաւառակային կեղրոններու մէջ ալ ատամնարուժական աշխատանոցներ: Մինչեւ որ հաստատուեցաւ մասնաւոր արհեստանոց մը, հաշմանդամները փրկեզի համար կը զրկուէին վրաստան և Ռուսիա: Յ զաւառներ ունին 8 կահաւորուած ատամնարուժական սենեակներ, Յ-ը ելեքտրական:

Գաւառներու մէջ ես մահմակալները շատցած են: Ամէն զաւառ հետզհետէ կօժտուի 1 կամ 2 հիւանդանոցով, 15-20 մահմակալով: Նկատի ունենալով որ ծննդարերութիւնները արտակարգ շատ են Հայրածանի մէջ, որպչուած է մանկարարձային մահմակալներու թիւը ես շատցնել, ինչպէս նաև մանկարարձուհիններուն թիւը: Երեւանի և Լէնինականի մանկարարձական զպրոցները իրեանց ըրջանաւարտներով կը գոցեն շուտով այդ բացերը:

Գալով ապաքինարարաններուն, Դիլիջանի կիման շատ յարմար է նման հաստատութիւններու համար: 1925-1926ին Դիլիջանի ապաքինարարանը զրկուած են 208 ազահովազրուած թոքախտաւորներ: Դիլիջանի ապաքինարարանը չի կրնար զոհացնել պահանջները, այնպէս որ որոշուած է հիմնել նոր չինք մըն ալ: Այս չինութենին զատ քաղաքը պիտի վերանորոգուի, պիտի բացուին ջրմուղներ, ճամբաններ, անտառներ:

Քննութեան ենթարկուած են Հայաստանի հանքային ջուրերը, ուժ տալու համար ջրաբուժական մեթուներուն։ Ներկայիս, Առողջապահական Գործավարութիւնը կը շահագործէ Արդնիի հանքային ջուրերը։ Երբեմնի ամայի ձորը այժմ յարդարութեամբ բացառիկ է և իր հանքային ջուրը Փիզիքական և քիմիական բաղադրութեամբ բացառիկ է։ Հաղարաւոր շիշեր այս հանքային ջուրէն արտահանուեցան հարեւան երկիրները։

Առողջապահական Գործավարութիւնը ստիպուեցաւ ձեռնարկել թոքախտաւորներու յատուկ հիւանդանոցի մը շինութեան, 50 մահճակալով, որ կ'աւարտի այս գարնան։ Դարձեալ, պիտի հիմնուի բնադրմանաբանական (Փիզիօթէրափի) չէնք մը, իր բոլոր բաժանումներով՝ հանքային, ցեխի, ջուրի, արևի, լոյսի, ելեկտրոմեքենաբուժական։ Հիմք դրուած է նաև աչքի դարմանատան մը, 26 մահճակալով։ Շուտով կ'աւարտի նաև մանկաբարձական-կնախտարանական հիւանդանոցը։

(Մնացեալը յաջորդով)

## ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂ ՆԵՐՈՒԻՆ

— «Բուժանք»ի յաջորդ թիւը լոյս կը տեսնէ 32 էջով եւ պատկերազարդ։ Մեզ համար զոհողութիւն մըն է, այս զոր անգամ մը եւս կ'ընենք, քաջալերուած «Բուժանք»ի գտած լայն համակրանքն։ Դժբախտաբար պարզ համակրութիւնը չի բաւեր եւ շատ մի բարեկամներ, որոնց անունը ամսէ-ամիս կը իրատարակենք, զանք չեն լինայէր «Բուժանք»ը տարածելու համար։ Կը սպասենք որ մեր միւս ընթերցողներն ալ անոնց օրինակին իետեւին եւ գտնեն Գիթ Մէկ ԲԱՋԱՆՈՐԴ։

Մեծ զոհողութիւն մը չէ մէկ կամ երկու բաժանորդ գտնելը, բայց այդ թոյը պիտի տայ որ տեւական 32 էջի բարձրացնենք «Բուժանք»ի ծաւալը, առանց բաժնեգինը աւելցնելու։

Միւս կողմէ ուղելով գնահատել «Բուժանք»ի բարեկամներուն իրենց թերթը սարածելու համար թափած ջանքերը, որոշած ենք, «Թէ ինչ պատմեց թրէքրոնէմը» գիրքին մէկ օրինակ նույիրել բոլոր այն ընթերցողներուն որոնք երկու օրինակ տարեկան «Բուժանք» կը նույիրեն կամ երկու բաժանորդ կը գտնեն։

— «Բուժանք»ի Ա. տարրուանիաւաքածոն ամբողջովին սպառած ըլլալով, կը ցաւինք որ չպիտի կրնանք գոհացում տալ շատերու իննդրանքին։

— «Բուժանք»ի Բ. տարրուան Օգոստոսի եւ չոկտեմբերի թիւերը սպառած ըլլալով, կը ինդրենք այն ընթերցողներէն որոնք հաւաքածոյ չեն պահեր, մեզի որկել այդ թիւերը։ Կը վնարենք արժէքը կամ փոխարէն կը որկենք նոր թիւեր կամ առողջ ապահական գիրք մը։